


371.3

2-59



Հայոց  
Գլուխանգամ  
0120-10

Դպրոցին եւ ընտանիքին բարեկալու


Յ. Թ. Հինդեսն

ՏԵՍԱԿ Ա.

ՈՒՍՈՒՑԱՆԵԼՈՒ ՄԵԹՈԾԸ



Տպագր. Զ. Ն. Պէրզիկիսոն, Կ. Պոլիս



8564

ՈՒՍՈՒՑԱՆԵԼՈՒ ՄԵԹՈՏԸ

معارف نظارت جلیله سنك سنه ٣٢٣ تشرین ثانی ١٩ تاریخ مخلو  
و ٤٦٧ - ٢٨٨٤ نومرسولی رحصتامه سیله طبع اوالنشار

371.3  
Z-59

Յ. Պ. ՀԻՆԴԼԵԱՆ

(54)

ՏԵՍՐՈՒ Ա.

# ՈՒՍՈՒՑԱՆԵԼՈՒ ՄԵԹՈԾԸ

Ը2

16593-58

Տպագր. ԶԱՐԵԼ Ն. ՊԵՐՊԵՐԵԱՆ  
Կ. Պոլիս, 1908

11 JUN 2013

48.280

ԴՊՌՈՑԻՆ ԵՒ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲԱՐԵԿԱՄԸ իրեն նպասել ընտրած է տեսրակներու միջոցաւ ամփոփ կերպով ներկայացնել կրթական, բարոյական, առողջապահական հարցեր։ Յաւակնու ձգտումներ չունի ան։ Իր առաջադրութիւնն է իրովանն ծառայել դպրոցին եւ ընտանիքին։ Շահադիտական ձեռնարկ մը չէ այն, այլ իտեալի զործ մը։ Նրէ ծախսք հանէ — որ մեծ բան մը չէ — իր յարատեւութիւնը ապահովուած է։ ԴՊՌՈՑԻՆ ԵՒ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲԱՐԵԿԱՄԸ այն համոզումն ունի քեզեսքի մը կը համապատասխանէ։ Այս համոզման ստոգանիւր (criterium) պիտի ըլլայ ընդունելութիւնը զոր պիտի գտնէ։

Յ. Թ. ՀԻՆԴԵԱՆ

Վ. ՊԵՐՊԻՔԵԱՆ



## ԴՊՐՈՑԻՆ ԵՒ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲԱՐԵԿԱՄՐ

Եկեք, ապրինք դպրոցին  
և բնաանին համար.

## ՈՒՍՈՒՑԱՆԵԼՈՒ ՄԵԹՈՑԸ

Ծնողքները ինչո՞ւ գպրոց կը զրկեն իրենց զաւակները . ի՞նչ է գպլոցին յանձնառութիւնը : Ահա՝ հասարակ տեղիք հարցում մը , որուն պատասխանիը , սակայն , ճշգելի կարեւոր կէտ մը կը մնայ տակաւին , որովհետեւ միակողմանի ըմբռնումներ շատ սովորական են այս մասին՝ ոչ միայն ժողովուրդին , այլ նաև հրապարակագիրներուն մէջ : Ստուար մեծամասնութիւն մը այնպէս կը հաւատայ թէ գպրոցը տղուն պէտք է սորվեցնէ ա՛յնքան բան և ա՛յն բաները միայն որոնցմով ան իր հացը պիտի կրնայ ճարել գպրոցէն ելլելէ վերջ , և եթէ , շուկային մէջ անցնող այս գործական ուսմունքը աւանդելով հանդերձ՝ գպրոցը մի-

Հոցներ՝ ձեռք առնէ որպէս զի տղաք քաղաքավար և խելօք ըլլան, տիպար դպրոց մըն է այն՝ յաչո ծնողաց և ալլոց:

Ահա շատ համեստ պահանջում մը՝ զոր գոհացնել շատ հեշտ է: Զպիտի այպահնեմ այս պահանջումը՝ զոր, ընդհակառակը, շատ բանաւոր պիտի գտնէի, եթէ միտակողմանի ըլլար, որովհետեւ դպրոցին նպատակը այսքան անձուկ չէ եւ պէտք չէ որ ըլլայ: Նախակրթարանին նպատակն է ֆիզիքապէս, բարոյապէս և մուտորապէս առողջ անհատներ հասցնել, եւ ի վիճակի դնել տղան այս երրեակ տեսակէտով զարգանաւու: Մասնաւորապէս իմացական-բարոցական տեսակէտով, դպրոցին նպատակն է պատրաստել տղան՝ «մարդու արհեստն ի զործ դնելու» — ինչպէս կ'ըսէ, Ռուսոյի հետ, P. Lacombe իր Esquisse d'un enseignement basé sur la psychologie de l'enfant\* ա'նքան թելադրիչ գործին մէջ, — եւ այս բանին համար տղան պէտք է ճանչնայ իր զործունէութեան միջավայրը, բնակուն և ընկերական միջավայրը միանգամայն. պէտք է խորհրդածելու և քննելու վարժուած ըլլայ. պէտք է ըլլայ կամքի տէր, գործունեայ, արդարամիտ, համակրելի եւ հաճայակատար: Ուրիշ բառերով, պէտք է տղան օժտենք այնպիսի կարողութիւններով որոնք հարկաւոր են ո՛եւ է առպարէզի մէջ զոր պիտի ընդգրկէ տղան՝ դըպրոցին ելլելէ վերջ:

Այս կերպ մշակութիւն մը տալ է նախակրթարանին գործը: Բայց նկատելի է որ միր տղաքը, մեծ

մասամբ, նախակրթարանէն ելլելէ վերջ՝ գործնական կեանքի մէջ կը մտնեն անմիջապէս, և հետեւաբար գործնական կեանքին համար պատրաստուած ըլլալու պէտք ունին՝ նախակրթարանէն սկսեալ: Կարելի չը արգեօք այնպիսի կազմակերպութիւն մը ընդունիլ որ՝ նախակրթարանը իր բուն նպատակը ի գործ գնելով հանդերձ, երկրադ տեսակէտն ալ — օգտամատոյց (utilitariste) տեսակէտը — գոհացնէ բաւականաչափ աստիճանով: Կարծեմ թէ կարելի է, հետեւեալ գրութեամբ, օրինակի համար.

1. — Նախակրթութեան ըրջանը երկարել, վեցամետց ըրջանը ութի վերածել. իմ մասիս, դիտած եմ թէ միր նախակրթարաններու ըրջանաւարտները դպրոցէն կը մեկնին ձիւդ այն պահուն ուր կը սկսէին իրապէս սորվիլ, իրապէս հասկնալ աւանդուած դասերը, իրապէս իւրացնել զանոնք: Եթէ երկու տարի ալ մնային, կը կարծեմ թէ գործնական կեանքին պէտքերուն բաւելու չափ գիտելիքներու պաշար մը պիտի ունենացին:

2. — Իր բուն դաս աւանդել Մայենի լեզու, Փուրեերէն և Եւրոպական լեզու մը, Առողջաբանութիւն, Փուաբանութիւն, Գործնական Երկրաշափութիւն, և Տնմարակալութիւն, Աշխարհագրութիւն՝ հանդերձ Օրենսգիտական եւ Տնեսագիտական գիտելիքներով, Գիր, Գծագրութիւն և Զեռական Աշխատութիւն: Իսկ մասնաւորապէս աղջիկներու համար, բաց ի յիշեալ ձիւդերէն, Առևնին Տնեսագիտութիւն, Մանկաածութիւն, Զեռագրութ եւ Զեւագիտութիւն (իր ձեռական աշխատութիւն):

Այս ձիւդերը աւանդել հիմակուընէ աւելի շատ ժամերով և աւելի ընդարձակ ծրագրով: Այս ուսում-

\* Paris, A. Colin.

Ները պիտի աւանդուին իրենց գործնական օգուտին համար, բայց կրթիչ մէթոտով մը, այնպէս որ ծառայեն նաեւ տղուն մտաւորական-բարոյտկան զարգացման, մասնաւորապէս Հայերէն Ընթերցանութեան դասով ամենամեծ բաժին մը ունի Ընդհանուր զարգացման մէջ: — Երկրագործական կեդրոններու մէջ Երկրագործական ուսուցումն ալ պիտի մտնէ ծրագրին այս բաժանման մէջ՝ որ — շեշտենք այս կէտը — շատ ճկուն բնութիւն մը պէտք է ունինայ: Նոյն դասակարգին մէջ կը մտնին նաեւ, թէեւ տարբեր տեսակէտով, Մարմնամարզ և Երաժշաւութիւն:

Մնացեալ ձիւղերը պիտի աւանդուին ընթանեկան խօսակցութեան ձեւով՝ ընթերցումներով համեմուած, բայց միշա թելադրիչ մէթոտով մը, տղուն խորհրդաւութեան, գննողութեան դիմելով — ըրջագայութիւնները կարեւոր գեր մը պէտք է կատարին, — ամէն ձապաղութենէ և շատախօսութիւնէ զգուշանաշով, կարելի եղածին չափ թանձրացեալ եղանակով: Տպաւորութիւններէ, խորունկ տպաւորութիւններէ պիտի բազգանան էապէս ծրագրին այս երկրորդ բաժանման գասերը: Բուն դասերուն պարտաւորիչ, խիստ հանգամանքը չպիտի ունինան ասոնք [\*]:

[\*] Այս առաջարկութեալ էլեկտ 1905 դրայ Մարտ 25 թուականը գրաւելու ճ Պատ. Ռուսակ. Խորհուրդն առաջարկութեալ շաբաթ 16 Մարտ թուակիր էր պաշտօնագրին:

Ահա առաջարկութեալ պահճէնը և առաջարկութեալ պահճէնը:

Թէ ինչո՞ւ այս անջատումը, պարզ է հասկնալ: Սորվելու կարողութիւնը անհուն չէ: Գաղափարները, գիտելիքները իրարու հետ կոռուի մէջ են՝ գանկին մէջ տեղ գտնելու համար: Այսինչ բանը սորվելու համար այնինչ բանը սորվելէ պէտք է հրաժարինք առաւել կամ նուազ: Եթէ ուրիշ ժամանակիներու մանկավարժներ տղուն կը սորվեցնէին՝ ինչ որ ի-

### ՊԱՏՐԻԱՐՔԱՆ ՀԱՅՈՑ

ՀԱՄԱՐ 1998

ԼՈՒՍԱՅԻՆՈՒԹԵԱՅԻՍ, 16 Մարտ 1905

Տ.

Ամեն. Սրբազան Պատրիարք Հօր նախագահութեամբ կազմուած նսափ մը մէջ, նորին թարմքը Սրբազնութեան տեսութեանց եւ դիտողութեանց համաձայն, արժան դատուած է ազգային մանկուոյն նախակրթութիւնն զործնական զրութեան մը վերածել, եւ Խորհուրդն իր վերջին նսափին մէջ զրադելով այս խնդրով, անոր առնջակից (Պատու) նկատեց նախակրթարանաց կրթական ծրագրին բարեփոխութիւնն, եւ արժան դատեց այս մասին ստանալ նաեւ ծեռնհաս ուսուցչաց կարծիքն, եւ դիտութիւններն՝ եթէ ունին այս նպատակաւ, նոյն ծրագրին վրայ:

Արդ՝ ըստ որոշման Խորհրդոյս, արդի Կրթական Ծրագրէն օրինակ մ'ալ ընդ զրոյս Զեր Ազնուութեան Կ'ուղարկննք, եւ կը խնդրենք որ հաճիք ուսումնասիրել խնդիրը, եւ նշանակելով Զեր կարծիքն ու դիտողութիւններն առաջարկեալ նպատակին իրազործմանն համար, տեղեկազրել Խորհրդոյս որբան կանչի է փութով:

Մնամբ յարգանօր

ի զիմաց Ուսումնական Խորհրդոյ

Աշենադպիր

Աշենապետ

ՊՈՂՈՍ Գ. ՔԵՐԵՍՏԵԱՆ

ՏՕՔ. Տ. ԱՃՄԵԱՆ

րենք կ'ուզէին որ տղան սորվի, մենք, տեղեակ փորձառական հոգեբանութեան գիւտերուն, պէտք է տղուն սորվեցնենք ինչ որ կարսղ է սորվիլ՝ որոշ տարիքներու մէջ, առանց վնասուելու։ Միւս կողմէն,

Սկիւտար, 25 Մարտ 1905

### Հաեւաշոյ Տօֆթ. Տիգրան Պէջ Աճէմեան

Աւենապետ Պատ. Ռւսումն. Խորհրդոյ  
Ազգ. Կեդր. Վարչութեան

Ի պատասխանի Պատ. Խորհրդոյդ ամսոյս 16 Թուականաւ նամակին, կը փութամ իմ խոնարհ կարծիք յայտնել, ընդհանուր գծերով, Կը թական ծրազոր բարեփոխութեան նկատմամբ։ Աւելորդ կը համարիմ այս մասին բացատրութեանց եւ մանրամասնութեանց մէջ մտնել, խնդիրը ուսումնասիրութեան առարկայ ըրած ըլլալով արդէն Բէ-դաւուդէնի մէջ հրատարակուած յօդուածներուս մէջ։

Ա. — Մասնաւոր հոգածութեան առարկայ ընել Փիզիքական գաստիարակութիւնը՝ զոր կարելի չէ բաժնել այսօր իմացական եւ բարյական դաստիարակութենէն։

Բ. — Նախակրթարաններու շրջանը ութը տարիի բարձրացնել։ Մեր դպրոցական զրութիւնը կը պահնաջէ որ նախակրթարանը ունենայ ուրոյն նկարազիր մը՝ յարմար մեր միջավայրին, մեր միջոցներուն եւ մեր պէտքերուն։

Գ. — Աւանդելի գիտելեաց բանակը նուազեցնել ի նպաստ որակին, Այս մասին, կ'արժէ աչաց առջեւ ունենալ Զուիցերիոյ Վո նահանգին նախակրթարանին 1899ի ծրազիրը։

Դ. — Գործնական կարեւորութիւն ունեցող ուսմանց մասնաւոր կարեւորութիւն տալ, այս կարզի ուսմունքն են՝ Մայքրենի լեզու եւ օտար կենդանի լեզուներ, Առողջաբանութիւն, Թուապահութիւն, Ա-նարհազութիւն, Քաղաքացիական կ'թունիւն,

կեանքը սուղ է հիմա առաւել քան երբեք։ շուտով պէտք է նետուել կեանքի մէջ։

Այս գրութիւնը, կը կարծեմ, պիտի խնայէ աշակելատին՝ ուղեղի ամեն անհարկի և աւելորդ յոգ-

եւ Օքնսգիտական ծանօթութիւնը, Գիր, Գծագրութիւն, իսկ մասնաւորապէս աղջկանց համար, նաեւ՝ Առտնին տնտեսազի- տութիւն, Մանկատածութիւն, Զեռազործ եւ Զեւազիտութիւն։ Նոր դասակարգին մէջ կը մտնեն, թէեւ տարբեր տեսակէտով Մարմնամարզ, Զեռական աշխատութիւն, երաժշտութիւն։ Այս ուսումներն աւանդել կարելի եղածին չափ շատ ժամերով։

Ծրագրին մէջ զտնուած միւս ուսումներն աւանդել՝ Խօսա- կցութեանց, ընթերցմանց եւ շարազորւթեանց ծեւովէ Կամա- յական մեւ մը տալ այս դասերուն եւ քննութիւն չպահանջե- անոնց վրայ։

Ե. — Է. եւ Ը. տարիներուն մէջ ընդունիլ աւանդել գրութիւննը։

Զ. — Լաւազոյն ծրազիրն ամուլ է՝ եթէ բանաւոր մեթոտով մը չկիրարկուի։ Հետեւ աբար այս ծրազիրի զործադրութիւնը կ'ենթազրէ մանկավարժական արդի պահանջմանց տեղեակ ու- սուցիչներու գոյութիւնը։ Դաստիարակաց մանկավարժական պատրաստութիւնն անհրաժեշտ է։

Ուսմանց ծրազիրն կարեւոր է կցել մանկավարժական ուղ- ղութեաններ՝ ծրազիրն միանզամայն հետեւ եւ գործադրութիւններով՝ դասա- խոսութեանց մէթոտի մասին։

Է. — Է. եւ Ը. տարիներուն մէջ ուսումներուն յայտնապէս գործնական կնիք մը զրոշմել, մանշերու եւ աղջկներու յա- տուկ ուրոյն ուղղութիւններով։

Ը. — Ծրազիրն մէջ որոշել այն մասերը՝ զորս պէտք է ընդ- լայնել կամ, ընդհակառակը, կրճատել զաւառներու եւ աղ- ջկանց համար։

Հանեցէք ընդունիլ, եւլու։

Յ. Բ. Հիմանան

Նութիւն, հրապուրիչ և հետեւաբար արդիւնաշատ պիտի ընէ ուսուցումը՝ ներկային մէջ, և ուսման սէր պիտի ներշնչէ, դպրոցին մէջ ուրիշներու հետ սկսածը առանձին շարունակել պիտի սորվեցնէ տղուն՝ ապագային համար.— իսկ միւս կողսէն, ծնողներու պահանջներուն և բաղձանքներուն գոհացում տալով, զանոնք օժանդակները պիտի ընէ դպրոցի գործին, փոխանակ դաստիարակին աշխատութեանց հակառակ եղող ազդակներ ընելու զանոնք՝ ինչպէս են յաճախ, և գիտենք թէ որքա՞ն թանկագին է ծնողքին գործակցութիւնը, որպէս զի դաստիարակին աշխատութիւններն արդիւնաւորին:

Օգտակար նորութիւն մը պիտի ըլլար, վերջապէս, այն՝ դոր կը յանձնարարէ Հանոգո (G. Hanotaux: Du choix d'une carrière\*), այսինքն՝ շրջանաւարտին վկայականին մէջ նշանակել տղուն՝ բնակիան յարմարութիւնները. իրաւ է թէ այս կշռագատութիւնները մաթեմաթիքական ճշգութիւն մը չեն կրնար ընծայել, բայց շատ օգտակար են ասպարէզի ընտրութեան մասին: Այս նպատակաւ, դաստիարակը պէտք է խօսակցի արհեստներու վրայ, իր աշակերտներուն հետ գորս պէտք է ուսումնամարէ զատ զատ, ծանօթանալու համար անոնց հակամիտութեանց:

տուած է, եթէ բանաւոր մեթոտ մը չկենդանացնէ չարդիւնաւորէ զայն: Ուրեմն պէտք է գիտնանք թէ որո՞նք են այն լնդիանուր սկզբունքները որոնց վրայ հիմնած պէտք է ըլլայ ո՛ և է ճիւղի ուսուցում, որպէս զի անիկա ծառայէ թէ՝ միտքը հրահանգելու և թէ գործնական գիտելիքներու բաւականաչափ պաշարով մը օժտելու պատանին:

16593-58

Ներդուրծված Մեթոծ. — «Ամէն անոնք որ կը ճանչնան մեր հանրային կրթութիւնը, պիտի խոսուն վանին թէ՝ այն վէրքը որմէ կը տառապինք ամէնէն աւելի, ո՛չ միայն նախակրթաբանին, այլ նաեւ ամէն աստիճանէ գպրոցներու մէջ, աւելաբանութիւնն է: Զափաղանց բառ, ոչ բաւական իր. բառերուն տակ չենք տեսներ իրերը, և լրգուն, փոխանակ իրականութիւնը գտնելու ծառայելու, յաճախ կը թաքուցանէ զայն մեղմէ»: Միշէլ Պրէալի այս գիտողութիւնը, որ այնքան անգամներ յեղյեղուած է ուրիշներու կողմէ ալ, շատ լու կը պատշաճի նաեւ մեր ուսուցանելու կերպին: Յիշողութիւնը լեցնել. ա՛յս է մեր ուսուցման եղանակը. անդադար կը խօսինք ու գոց ընել կու տանք. «անդադար կը պառչտենք աղոց ականջներէն վար, իբր թէ ծագարէ բան մը լեցնել ուղէինք. միայն յիշողութիւնը լեցնել կ'աշխատմէք, դատապաւթիւնը և խիզձը պարապ կը թողունք» (Montaigne): Յիշողութիւնը անշուշտ «հրաշալի գործիք մըն է, առանց որուն գատաղութիւնը չպիտի կրնար իր պաշտօնը կատարել», բայց սա պայմանաւ որ այդ գործիքը ծառայեցուի գատաղութեան զարգացման և ոչ թէ լեցուի ի վեստ գատաղութեան: Բարիդի 1900ի Արուեստահանգէսին մէջ անգլիացի բրօֆէսէօր մը՝ քննադատելով ֆրանսացի ուսուցիչներուն շատախօս մե-

\* Paris, Flammarion.

թոտը, կ'ըսէր թէ այնպիսի մեթոտով մը « տղուն կազմած գաղափարները կոկոն վիճակի մէջ կրնան ըլլալ։ Ծաղիկ մի՛ պահանջէք անկէ։ Միւս կողմէ, պատրաստ գաղափարներ տալ տղուն՝ արուեստական ծաղիկներով զարդարել է զայն»։ Արդարեւ, ուսուցանել չի նշանակեր մտքին մէջ մոցնել բառերու, պարբերութիւններու, վճիռներու գէզ մը, այլ միտքը բանալ իրերու միջոցաւ։ Սորվելու համար իւրացնել պէտք է, և գաղափարները իւրացնող ոյժը գատուղութիւնն է։ Չենք կրնար գաղափարի մը տիրանալ, մինչեւ որ չորո՞ճանք զայն՝ վերլուծելով, բաղդատելով, ընդհանրացնելով, համադրելով։ Իբր կրթիչ, հրահանգիչ միջոց եւս, այս ներգործական մէթոտը միայն կարող է ազդել հոգւոյն վրայ, կազմել նկարգիրը։

Կրկնոյիթիին։ — Ամէն տեսակ գիտելիք եւ գաղափարներ կրկնուելով կրկնուելով ունակութիւններ կը դառնան վերջ ի վերջոյ, և ունակութիւն դարձած ատեն միայն իրապէս իւրացուցուած են անոնք։ Դաստիարակութիւնը կրնայ սահմանուել, ինչպէս ըրած է կրւսթավ կը Պօն\*, անգիտակիցը գիտակիցին մէջ անցընելու արուեստը։ Պէտք չէ ուրիմի ձանձրանալ վերագառնալէ բազմից և բազմազան ձեւերով՝ միեւնոյն ձանօթութեանց, ծեծելէ ու ծեծելէ զանոնք՝ մինչեւ որ խորունկ կերպով մխուին անոնք հոգւոյն մէջ։ Կրկնութեան նուիրուած ժամանակը կարսուած ժամանակ մը չէ բնաւ. ընդհակառակը։

ՇԱՀԵԿԱՆՈՒԽԹԻԻՆ. — « Ուսուցանել ընտրել է։ ահա հոգեբանական նշմարտութիւն մըն ալ զոր կ'անտեսենք։ Չենք գիտեր կամ կը մտանանք թէ կարելի չէ բռնագատել միտքը որ մեր ուզածին պէս կամ մեր ուզածին չափ և մեր ուզած ատեն լեցուի ծանօթութիւններով։ Հոգեբանութեան այսօրուան վիճակին մէջ, ներելի չէ անգիտանալ կամ անտեսեն թէ՝ տղան փոքր չափահաս մը չէ, այլ տարրեր էակ մըն է, որ չունի չափահասակին բոլոր գործարանները և կարողութիւնները։ Հետեւաբար, տղան այս ինչ տարիքին մէջ կարող չէ հասկնալու այն բանները զորա պիտի կրնայ հասկնալ այն ինչ տարիքին մէջ։ Կը հետեւի թէ՝ ո՛քան ծիծաղելի նոյնքան անգութեան մէջ, այլ նաեւ ի յառաջագունէ կը սպաննէ ուսանելու փափագը, զոր կարելի պիտի ըլլար ծընուցանել ուրիշ միջոցաւ։ Բանաւոր մեթոտն այն է որ տղուն հետաքրքրութիւնը կը գրգռէ, կը յանկուցանէ զայն և ճարտար միջոցներով անոր միտքը հակամէտ կ'ընէ ինքնաբերաբար ընդունելու աւանդելի գիտելիքը կամ մանաւանդ ընդ առաջ երթալու աւանդելի գիտելեաց։ Այդ միջոցները բազմապիտին եւ կը փոխուին աշակերտին տարեքին և խառնուածքին համեմատ։ Դաստիարակին ճարտարութիւնը կը կայանայ հասկնալու մէջ թէ՝ իւրաքանչեւր աշակերտի հետաքրքրութիւնը ի՞նչ միջոցներով

\* Psychologie de l'éducation, par Gustave Le Bon, Paris, Flammarion.

կարելի է գրգռել։ Աւանդելի գիտելիքը պատշաճեցնել ուղուն ուղեղի վիճակին, մասնաւորէն լնդհանուրին, զգալիէն մասաւորականին, թանձրացեալէն վերացեալն անցնելով յառաջանալ, ցոյց տալ աւանդելի գիտելեաց անմիջական օգուտը, կենդանացնել զանոնք, թատերական գոյն մը տալ անոնց, ինքինքը ուշադիր, հետաքրքիր ցուցնել, աշակերտներն ալ ուշադիր՝ հետաքրքիր ընելու համար նմանողութեամբ. — ահա զլխաւորներն այն միջոցներուն, որոնցմով դաստիարակը կրնայ աշակերտներուն — մոքով առողջ աշակերտներուն՝ աւելորդ է լսել, — մէջ շահեկանութիւն գրգռել ուսուցանելի գիտելեաց մասին, պտյամանաւ որ, փութամք աւելցնել, աշակերտներուն ուղեղը յոգնած չըլլայ։

Զի՞ կրնար պատահիլ որ աշակերտ մը, հակառակ հակադդեցիկ ամէն միջոցներու, յամառի չհետաքրքրուիլ ուսմանց այսինչ ճիւղէն կամ ճիւղերէն, և այսինչ ճիւղին կամ ճիւղերուն համար միայն արտմադրութիւն ցոյց տայ Ամէն դաստիարակ գիտէ թէ շատ հազուագիւտ երեւոյթ մը չէ այս՝ գպրցներու մէջ։ Իրենց խառնուածքին հետեւանքով, կան տղաք որ թանձրացեալ ուսումներէ մասնաւանդ համ կ'առնեն, ուրիշներ կ'ախորժին այն ուսումներէն որոնք երեւակայութեան մանաւանդ կ'ուզզուին։ Կան տղաք որ ուսուղական գիտութեանց համար տրամադրութիւն ցոյց չեն տար, ուրիշներ՝ լեզուաց համար, ևն։ Միւս կողմէ, կրթէն մանկավարժութիւնը կ'ուզզէ բազմապիսի չահեկանութիւնը մշակել տղոց մէջ, ամբողջական մարդը կազմելու համար։ Հերպարդ, կրթէն մանկավարժութեան հայրը, վեց տեսակ շահեկանութիւն կ'ուզէ ստեղծել։ Փորձական տահեկանութիւն, որ

յառաջ կուգայ բնական իրեր և պատմական իրողութիւններ նախ զննելէ և ապա լմբունելէ։ — Հայեցանեկանութիւն, որ կը փնտոէ և կը գտնէ ցակա տահեկանութիւն, այս կը գնտոէ որէնքը։ — Գեղեցկագիտական տահեկանութիւն բնութեան, բանաստեղծութեան, երաժշտութեան համար։ — Համակրական տահեկանութիւն, այս կը գնտութիւն համար։ — Ընկերութեան համար նմանութիւն, այս կը գնտութիւն համար։ — Ենկերուկան տահեկանութիւն, այս կը գնտութիւն համար։ — Կրօնական հետաքրքրութիւն։

Արդ, եթէ ցարդ այս բազմապիսի հետաքրքրութիւնները կարելի չէ եղած արթնցնել և մշակել ամէն տղու մէջ՝ առանց բացառութեան, ինդիր է գիտնալ թէ բնական պատճառներ կան այս մասին թէ ոչ մանկավարժութիւնը հարկ եղած միջոցները չէ գտած տակաւին ամէն տեսակ շահեկանութիւն արթնցնելու ամէն տղու մէջ, և եթէ բնական արգելքներ կան՝ մանկավարժութիւնը կարո՞ղ է զանոնք բառնալու։ Ի՞նչ որ ալ լլայ իրազութիւնը, որուն տակաւին պէտք եղածին չափ տեղեակ չենք առ այժմ, առ ճշմարիտ է թէ ամէն աշակերտ անպատճառ ամէն տեսակ ուսման բնական յարմարութիւն, շահեկանութիւն ցոյց չի տար, և երբ, հակառակ ի գործ դրուած մանկավարժուկան ամէն միջոցներու, աշակերտ մը յամառի չհետաքրքրուիլ այս ինչ կամ այն ինչ ճիւղէն, կարծեմ անտեղի է որ գաստիարակը գրգռուի, բարկանայ և բռնադատիչ ծայրայեղ միջոցներու գիմէ։ Փոխանակ այս բռնադատիչ միջոցներուն, աղէկ կ'ըլլար որ մեր վարժարաններուն մէջ փորձէինք տար-

ժական կոչուած դասարաններու գրութիւնը, լսու ու բուռն՝ ինչ ինչ ճիւղերու — մասնաւորապէս օտար լեզուներու և ուսուղութեան — մէջ տիար եզող աշակերտները այդ դասերու ատեն կը դրկեն այն դասարանը որ կը պատշաճի իրենց կարողութեան։

**ԸՆԴՀԱՅՍՅԵՑՈՂՈՒԹԻՒՆ.** — Կրթիչ ուսուցութեան մէջ շահեկանութեան այս մասնաւորապէս թանկագին արժէքը հասկնալէ վերջ, կը մնայ գիտնալ թէ ի՞նչպէս և ե՛րբ կը ծնի այդ հետաքրքրութիւնը։ Ենթադրենք թէ պատմութիւն մը, ընթերցում մը կէսէն մտիկ ընելու սկսիք. ի՞նչ կը պատահի։ Ըսուածները աղէկ չէք հասկնար, բաւական չէք հետաքրքրութիր. ինչո՞ւ։ Որովհետեւ ըսուած բաները աղէկ հասկնալու համար պէտք էր որ առաջուց ըսուածներն ալ գիտնայիք։ Եթէ ճշմարիտ է այս՝ չափահասներու համար, ա՛լ աւելի ճշմարիտ է պղտիկ աղոց համար։ Պէտք է որ նոր գիտելիքները կապուին հիներուն հետ, գաղափարներու կապակցութեան օրէնքին բանաւոր կիրառութեամբ։ Առաջին յարկը պէտք է հաստատուի հիմերուն վրայ, երկրորդ յարկը՝ առաջինին վրայ, երրորդը՝ երկրորդին վրայ, և տանիքն՝ ամէնէն վերի յարկին վրայ։ Շատ աղաք անուշադիր են դասին, չեն հասկնար ըսուածները, չեն սիրել ուսմանց այս կամ այն ճիւղը, պարզապէս այն պատճառաւ որ՝ ըսուածները հասկնալու համար անհրաժեշտ եղող նախընթաց գիտելիքն զուրկ են այդ աղաքը, զորս մենք, հոգեբանութեան անտեղեալ դաստիարակներու, չենք խոճար պարսաւելու կամ խոշտանգելու։

Արտաքին աշխարհը շարունակ յարաբերութեան մէջ է մեր հոգւոյն հետ զգայարաններու միջոցաւ, որոնք մեզ կ'ընծեռեն բոլոր մեր գիտելեաց տարրել։

Այս գաղափարները, երբ կը մտնեն հոգւոյն մէջ, չեն երթար մէյ մէկ անկիւն գրաւել և հոն թաղուած մնալ։ Մեր հոին մէջ մտնող ամէն գաղափար կը խառնուի կը ձուլուի նախապէս գոյութիւն ունեցող ուրիշ գաղափարներու հետ, ապա թէ ոչ՝ ի՞նչպէս պիտի կրնայի, օրինակի համար, տեսած լեռներուս կամ գիտերուս միջոցաւ երեւակայել ուրիշ լեռներ և գետեր՝ զորս չեմ տեսած իրապէս։ Նոր ծանօթութեանց այս միաւորութիւնը հիներուն հետ՝ պատճառ կ'ըլլայ որ հին գաղափարները, լսու պարագային, կ'ամբողջանան կամ կը որբագրուին՝ նորերուն միջոցաւ, և փոխագործաբարար։ Հին և նոր գաղափարներու այս յարատեւ աղգեցութիւնը և հակազդեցութիւնը որմէ ինքնարերաբար կը ծնի ուշագրութիւնը, կը կոչուի ընդհայեցողութիւն (apercception) որ անհրաժեշտ պայման է շահեկանութեան։

**ԿԵԴՐՈՆԱՅՑՈՒՄ.** — Որպէս զի գիտելիքները բեղմնաւորին մտքին մէջ՝ առանց օտարավաճառ ընելու տղան և առանց անտեղի յօգնութիւն մը պատճառելու տնոր մտքին, կարեւոր պայման է որ զանազան գիտելեաց մէջ կապ մը, կեդրոնացում մը հաստատուի որչափ կարելի է։ Ուսմանց ծրագրին բոլոր ճիւղերը կարելի է խմբել մայրենի լեզուին վերաբերող զանազան վարժութիւններուն շուրջը։ Աւելի սերտ կեդրոնացում մը կարելի է հաստատել աշխարհագրութեան, պատմութեան, բնական գիտութեանց, բաղաքացիական կրթութեան գասերուն միջեւ, օրինակի համար։ Աշակերտին միտքը առաւել կամ նուազ սերտ առընչութիւն մը, միութիւն մը պէտք է գտնէ օրուան զանազան գասերուն միջեւ։ ուսմանց զանազան ճիւղերը պէտք է ի մի ձուլուին տղուն մտքին մէջ։

այս պայմանով միայն իրական օգուտ մը կրնան ու նենալ անոնք կեանքին համար : Այս տեսակէտով, դաստիարակ-ուսուցչի դրութիւնը թանկագին առաւելութիւն մը կը ներկայացնէ, այնքան ուրիշ առաւելութիւններու հետ : Բայց այս դրութեան՝ մեր դպրոցներուն մէջ ընդհանրացած չըլլալը պատճառ մը չէ որ ուսուցիչները չխորհին կեդրոնացման ոկրպունքը յարգելու միջոցներուն վրայ . այդ միջոցները բազմաթիւ են և բազմապիսի . խնդիրը բարի կամեցողութիւն ունենալու վրայ է :

Ասոնք են այն էական պայմանները՝ որոց միջոցաւ ուսուցումը կրնայ ըլլալ խորունկ, արգիւնաւոր և կրթիչ, տղուն հոգեբանութեան նորագոյն տեսութեանց համաձայն : Դաստիարակն ի ձեռին ունի կըրթական ծրագիրը ուր բովանդակուած են այն գիտելիքը՝ զորս կարելի է և պէտք է աւանդել այս կամ այն տարիքի տղոց : Ուրիմն դաստիարակին գործը պէտք է ըլլայ ընտրել նախապէս այն անհրաժեշտ մանրամասնութիւնները միայն որոնք պէտք է խմբուին գլխաւոր գաղափարին կամ գաղափարներուն շուրջ, զգուշանալով ճապաղութեան և մանրամասնութեանց հեղեղի մը մէջ խեղդելէ էական գաղափարը՝ որ լուսապայծառ պէտք է փայլի միշտ տղուն ուղեղին խորը : — Յարգելու համար ընդհայեցութեան օրէնքը, դաստիարակը ներածութեամբ մը, պիտի յօժարեցնէ տղուն միտքը ջերմ ընդունելութիւն մը ընելու աւանդելի գիտելիքին : Առ այս, պէտք է արթնցնէ, գրգռէ աշակերտին մոքին մէջ մրափող այն գաղա-

փարները՝ որոնք աղերս ունին աւանդելի գիտելիքին հետ : Այս կերպով պիտի ծնի ինքնաբեր շահեկանութիւնը և հետեւաբար, ինքնաբեր ուշադրութիւնը, այսինքն դաստիարակութեան լծակը : Պէտք է վառ պահել այդ ուշադրութիւնը՝ պատշաճ ճարակ տալով անոր իրերու, և եթէ բացարձակապէս անկարելի ըլլայ իրերը ի ձեռին ունենալ, պատկերներու՝ մոգական լսապտերի ելն . միջոցաւ, և յստակ ունպատակայարմար հարցումներու ձեռնտուութեամբ պէտք է աւանդել գիտելիքը, ամէն անգամ որ կարելի է՝ տղուն գտնել տալով ի՞նչ որ անոր սորվեցնել կ'ուզենք (\*): Տղուն զգայարանները և ուղեղը անդադար գործունէութեան մէջ պէտք է ըլլան այս միջոցին : Հեռի՛, հեռի՛, դաստիարակին միտքէն՝ ծունկ բարեւ կեցած աշակերտներ ունենալու գաղափարը : Տղան պէտք է շարժի, ոտքի ելլէ ի հարկին, տեսնէ, չօշափէ, հոտոտէ, ճաշակէ, խօսի, գրէ, գծագրէ : Կարելի է հոգեբանական այս պահանջներուն գոհացում տալ, կարելի է ետանախա բոլիանի նահապետին վարդապետութիւնը կիրարկել՝ առանց անոր ծայրայեղութիւնները որգեգրելու, այսինքն՝ առանց դասարանը բարելոնի աշտարակի մը, կափառնառումի մը վերածելու : — Պէտք է հեշտ անցու

(\*) Ուսուցիչներէն ոմանք սովորութիւն ունին իրենց դասխոսութիւնները զրել տալու դասարանին մէջ : Իմ ներքին համզումս այն է թէ՝ ո՞ եւ է փաստ չիկրնա՞ր արդարացնել այս ժամավաճառութեան զրութիւնը ի՞նչ աստիճանի ալ պատկանի վարժարանը, ուր կը զործադրուի այն : Մեղադելի են, նոյն պէս այն ուսուցիչները որոնք դասին բացատրութեան հոգը զանագիրին կը զգեն :

զութեամբ մը աշակերտին միտքը զդալիէն մտաւուրականին, թանձրացեալէն վերացեալին առաջնորդել բաղդատութիւններ ընել տալով և ի վերջոյ մանրամասնութիւններուն մէջէն հանել տալով ընդհանուր գաղափարը, օրէնքը, կանոնը: — Եւ որովհեաեւ աշակերտը ա'յն ատեն միայն իրօք իւրացուցած է գիտելիքը՝ երբ կրնայ, առանց ամենափոքը օտար օժանդակութեան, կիրարկել զայն, դասին վերջին պահը պէտք է նուիրուի այս կիրարկութեան, որուն ձեւը կը փոխուի, աւելորդ է ըսել, դասին բնութեան համեմատ, վայելչախօսութեան, շարագրութեան, թուաբանական խնդրոյ մը լուծման, գծագրութեան, ձեռական աշխատութեան, քարտիստ գծութեան, ևն. ձեւը կրնայ առնել այն:

Չեմ ուզեր այնպիսի մանրամասնութեանց մէջ մտնել՝ որոնք խեղդէին գուցէ աշխատութեանս հոգին՝ որ կ'ապրեցնէ, ցայտեցնելով գիրը՝ որ կը սպաննէ: Նպատակս էր այս մէկ քանի էջերուն մէջ մատնանիշ ընել հոգերանական սկզբունքներու վրայ հիմնուած մէթոտի մը անհրաժեշտ պէտքը՝ որպէս զի ուսուցումը ըլլայ միանգամայն գործնական և կրթիչ: Բարերախտ պիտի համարիմ ինքզինքս՝ եթէ յաջողին անոնք լուրջ ուշադրութեան առարկայ ընել տալու այդ պէտքը, որ կենսական պէտքերէն մէկն է մէր դպրոցներուն: Մեր մէջ, ուսուցութիւնը ընդհանրապէս պարզ բան մը նկատուած է, որուն վրայ իրը թէ չարժեր ուշագրութիւն գարձնել. պէտք է փոխուի այս սխալը, կործանիչ գաղափարը, մահացու թշնամին դաստիա-

բակութեան գործին: Պէտք է ի հարկին ընդունիլ սա անհակառակելի ճշմարտութիւնը — ինչ որ ալ ըլլան կօքերու և Սրբնաըրներու կարծիքը այս մասին — թէ՝ ուսուցութիւնը իմաստասիրական, ընկերական, բարոյական բարձր նշանակութիւն մը ունի, և, ըստ այսմ, իբր շատ փափուկ բան մը, որչափ ալ շատ խնամքի և զգուշութեան առարկայ ըլլայ՝ նորէն քիչ է: Երբ ինդիրը միմիայն գիտելիք աւանդելու վրայ է, ուսուցութեան շատ մը ձեւեր ներելի է գործադրել. իւրաքանչիւր դաստիարակ ազատ է ընտրելու այն ձեւը զոր ինք ամէնէն աւելի արդիւնաւոր կերպով կրնայ կիրարկել: Բայց երբ ինդիրը խմացական—բարոյական զարգացման վրայ է, այն ատեն հարկ կ'ըլլայ ընտրել մեթոս մը՝ որ հիմնուած է հոգերանական, բարոյական, ընկերաբանական ճշշմարտութեանց վրայ:

### Յ. Թ. ՀԻՆԴԼԵԱՆ



ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՒ ՎԵՐԱԲԵՐՈՂ

ՄԻԱ ԿԲԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- 
1. ACHILLE, Traité théorique et pratique de méthodologie, Namur, 1882
  2. ACHILLE, Le nouveau Vade-Mecum du jeune instituteur, 2 parties, Namur, 1892
  3. AUBERT, Cours de pédagogie et de méthodologie, Bruxelles, 1897
  4. AUGER ET HAUSTRATE, Cours complet de pédagogie, Tournai, 1902
  5. HUYSECOM, Manuel de méthodologie générale et spéciale, Gand, 1896
  6. LESUISSE, Cours de pédagogie et de méthodologie, Tamines, 1901
  7. CARRÉ ET LIQUIER, Traité de pédagogie scolaire, Paris, 8<sup>e</sup> éd., 1907
  8. DAFRENNE, Nouveau cours de pédagogie (Bibliothèque d'Education), 1907
  9. KEHR, Die Praxis der Volksschule, Gotha, 10<sup>e</sup> éd., 1889
  10. LEUTZ, Lehrbuch der Erziehung und des Unterrichts, Tauberbischofsheim, 2<sup>e</sup> éd., 1890
  11. WILLMANN, Didaktik, Braunschweig, 1889
  12. TOISCHER, Theoretische Paedagogik und allgemeine Didaktik, Muenchen; 1896.

### Յ. Թ. ՀԻՆԴԼԵԱՆԻ ԵՐԿԱԾԻՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Սառըեւ կր նշանակենք մէկ բանիներն այն տեսքակերում՝ որոնցմէ պիտի բաղկանայ Դպրոցին և ընդունիչին բարեկամը :

1. Ծնողիներուն Սնարի Դիրքը
  2. Մայրենի Լեզուի ուսուցումը
  3. Գիտութիւն եւ բարոյական
  4. Օսար կենդանի լեզուներու ուսուցումը
  5. Ուրախութեան դաստիարակութիւնը
  6. Աշխարհագրութեան ուսուցումը
  7. Զախսաւոր սղաֆ
  8. Պատմութեան ուսուցումը
  9. Թոքախտին դէմ
  10. Նոր դպրոցը
  11. Երախան ինչպէս պէտք է մեծցնել
  12. Ամուսնութեան առողջապահութիւնը
  13. Կնոջ իրաւունքները
- Եւն. Եւն. Եւն.

Ա. — ՖՐԱՆՍԵՐԻՆ ԼԵԶՈՒԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ՝

1. Méthode directe, Ա. Դիրք, խօսակցութիւն, ընթեցանութիւն, ներականութիւն, բառագիտութիւն: Գին 3 դրւ.:

2. Méthode directe, Բ. Դիրք, խօսակցութիւն, ընթեցանութիւն, ներականութիւն, բառագիտութիւն, շարագրութեան վարժութիւն: Գին 5 դրւ.:


3. Méthode directe, Գ. Դիրք, խօսակցութիւն, ընթեցանութիւն, ներականութիւն, բառագիտութիւն, շարագրութիւն: Գին 6 դրւ.:

4. Հիմնական Նոր Եղանակ Ֆրանսուրէն Շրազրութեան, Ա. Տարի, ներականութիւն, Հայերէնէ ի Ֆրանսուրէն բարգմանութիւն, խօսակցութիւն: (Այս գիրքը օժանդակն է Méthode directe ի Բ. Դիրքին): Գին 5 դրւ.:

5. Հիմնական Նոր Եղանակ Ֆրանսուրէն Շարազրութեան, Բ. Տարի, ներականութիւն, Հայերէնէ ի Ֆրանսուրէն բարգմանութիւն, խօսակցութիւն: (Այս գիրքը օժանդակն է Méthode directe ի Բ. Դիրքին): Գին 6 դրւ.:

Բ. — ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ՝

Փունջ Մանկավարժական Բանախօսութեանց (Այս գիրքին վաճառման ամբողջ հասոյքը նուիրուած է Ազգ. Հիւանդանոցին՝ Ռեքես էֆ. Պերպերեանի լոբելեանին առջիւ): Գին 5 դրւ.:



8565

Գին 60 Փարայ

معارف نظارت جلیله سنك سنه ٣٢٣ تشرین ثانی ١٩ تاریخ  
خلو و ٤٦٧ - ٢٨٨٤ نومرسولی رخصنامه سیله طبع او لمنشد

84

«Ազգային գրադարան»



98.250

